

Ա. Ռ. Ա. Կ.

ԱՐՄԵՒԻ ԵՒ ԽԼՈՒՐԴ.

Խորհուրդ առ ամէն մարդէ,**Բայց առաջ լաւ մը քըննէ:****Երկու արծիւ ի միասին****Թաւ անտառ մը եկան իջան,****Արի այս տեղ մընամք ըսին****Անկասկած եւ անսասան:****Բարձր ու վարսագեղ կաղնիի մը ծայր****Հսկըսան շինել բոյն իրենց համար.****Ցուսամք կըսէին՝ ամառը կուգայ,****Տէրն այս տեղ մեզի ձագեր ալ կուտայ :****Այս որ խըլուրդին ականջը հասաւ,****Արծուին խորհուրդ մը տալու սիրտ ըրաւ.****Այս կաղնին ըսաւ՝ բոյնի ձեռք չիտար .****Արման ամուր չէ եւ բունը տրկար .****Վախեմ թէ շուտով ընկնի կործանի ,****Ու աշխատանքը ի զուր կորընչի :****Բայց եւ այս՝ խելք կըտրելու բան մը չէր ,****Որ արծիւն երկրիս տակէն խրատ լըսէր .****Այն ալ ուսկից . —****Խըլուրդից .****Ուր կըմընար այն ատենը այն խօսքը****Որ կըսեն թէ շատ սուր է արծուին աչքը :****Այն ալ թողումք . խըլուրդին ինչ յարմարութիւն ,****Որ յանդընի խառնըւիլ արծիւին խորհուրդներուն .****Նա կոյր՝ խեղճ՝ չըքաւոր ,****Սա թըռչնոց թագաւոր :****Վէրջապէս խըլուրդն ալ****Ու նորա խորհուրդն ալ****Արհամարհեց Արծիւը , աշխատանքի ձեռք զարկաւ .****Քիչ ատենէն թագուհին իւր նոր բոյնը բազմեցաւ .****Ամէն բան շատ աղէկ՝ շատ ըռինտ երջանիկ ,****Զագեր ալ ունեցան՝ իրարմէ գեղեցիկ :****Բայց արի տես գու բանը . —****Մէկ առաւօտ մը լուսցած չըլուսցած՝****Իջաւ բարձրերէն օդոյ իշխանը****Առատ մէկ որսով իրեն ընտանեաց .****Մէկ մ՝ ալ ինչ տեսնէ . — կաղնին ընկեր է ,**

Հնկերն ու ձագեր տակը ճըզմեր է:
Աչքը մութ կոխեց սըրտին կըսկիծէն,
Վայ իմ արեւուս՝ ըսաւ ինքնիրեն.
Այս ինչ փորձանք էր որ գըլխուս եկաւ.
Խօսք մըտիկ չընելս տեսար ինչ ըրաւ.

Բայց որմւն ալ մըտքէն կանցնէր
Որ նըլուրդէն խելք մը լլսուէր: —
Եթէ գուն, ըսաւ բոյնէն նըլուրդը,
Զարհամարհէիր այն իմ խորհուրդը,
Կըհասկընայիր որ բոյնըս տունըս
Գետնի տակ շինել է իմ բնութիւնըս.
Ուստի գըտուելով արմասներուն մօտ,
Լաւ գիտեմ ծառին ողջն ու հիւանդոտ:

ՔՌԻԼՈՎ.

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

Հ Ա Ր Յ Ա Ս Է Ր Ե Ւ Ծ Ի Ա Ծ Ա Ն.

Հ. Շնորհաւոր նոր տարի, ծիածան.
Ծ. Ամէն տարի բարով հասնիք, հարցասէր
եղբայր:

Հ. Ի՞նչ նոր լուր կայ ազգային.

Ծ. Ոչինչ.

Հ. Ի՞նչպէս ոչինչ. միթէ Տաճկաստանի,
Անուսաստանի, Պարսկաստանի եւ ուրիշ տեղերու Հայոց մէջ գիտուած մը չկայ գիտնալու արժանի, կամ անկից խելք սովորելու խրատ առնելու բան:

Ծ. Դիպուածներ շատ կպատմուին, լուրեր շատ կլսուին, բայց մխիթարական լուր գըրեթէ ամենեւին, մինչդեռ իմ վնտուածու եւ քու հարցուցածդ գիտեմ որ մխիթարական լուրերն են եւ ոչ թէ տրտմականները:

Հ. Այդ իրաւ է:

Ծ. Ուր որ մեր ազգէն մարդ կդտնուի եւ տեղոյն լուրերը մեզի կհասցընէ, գրեթէ ամէնն ալ տրտմական ու ցաւալի լուրեր են, որոնք չիմանալը եւ չլսելը թերեւս

շատերուն աւելի օգտակար է. օրինակի համար, ինչ օգուտ այսպիսի լուրերէն թէ այս ինչ ընկերութիւնը փակուեր ցրուեր է, այն ինչ դպրատունը կործաներ փակուեր է, այս ինչ գեղին կամ քաղաքին մէջ մեծ կռիւ ու երկպառակութիւն եղեր է, այն ինչ եկեղեցականը խայտառակուեր պատժուեր է, այս ինչ աշխարհականը իւր ազգութիւնը ուրացեր է, եւ այն եւ այն եւ այն:

Հ. Եւ միթէ կարելի չէ այնպիսի գիպուածներէն եւս խրատ առնուլ եւ խելք սովորիլ.

Ծ. Այն. բայց որովհետեւ խրատէն աւելի լքումն եւ վհատութիւն կըերեն լսողին, եւ ազգին մէջ վհատութեան աւիթները ար դէն չափազանց շատ են, ինծի կերեւի թէ այնպիսի վհատեցուցիչ լուրեր տալը կամ հրատարակելը ազգային յառաջադիմութեան մեծ վնաս ընել է: Եթէ ամենայն օրագիրը եւ լրագիրը այս կարծիքէս չեն, ամենեւին չեն մեղադրուիր. ի հարկէ իրենք ալ